

Էռորիւն Աստուծոյ :

Ե մեծարանս երկինք զերկեր  
Լըրթեն իւրեանց Արարողին .  
Պարունակեալքն նոցուն ի ծիր ,  
Բարոզք փառաց են Հաստողին .  
Ով որպիսի նըւագ վրսեմ ,  
Դաշնակութիւն անզուգական  
Ուսաւորացն արփիածեմ .  
Ով մեծութիւն անեզրական .  
Դեղասլատշաճ յիւրեանց ի պար  
Ուատն հարկանեն պստուածարեալ :

Օ անմահ նորա մեծ զօրութիւն  
Երկինք լըրիւ իւրով պատմէ .  
Ը տայ զնորա աւուր զանուն ,  
Դիշերի զայն գիշեր յայտնէ :  
Ուեծակառոյց այդ վեհ կերտած  
Ու առ մարդկան լեզու օտար ,  
Սորհըրդաւոր դըժուարիմաց .  
Լազմած նորին հրաշաճարտար  
Չայն անխօսուն էից բնութեան  
Ռարբառ աչաց է ազդական :

Ե պաղպաջուն բարձր ի կամար  
Լ ջովն իւրով նա հաստատեաց  
Օ արեգական գունտ՝ որ ի պար  
Ուսածագէ բոլոր ազանց .  
Դաճանչագեղ շուրջանակի  
Ծայր արձակեալ զայ յասպարէս ,  
Որպէս փեսայ զի նազիցի  
Լըանելով ընդ այգն ի տես  
Յառագաստէն հարսանեկան՝  
Փառագ երեսք իւր ցոլանան :

Եւ համագոյքն ի տես նորա  
Յառնեն ընդուատ իբր յոչէից .  
Ճոխ Ճեմելով որպէս հըսկայ  
Յառաջէ գայ նա ցընծալից .  
Յարգասարեր ի գնացը իւր  
Փարի զերկրաւ բոլորածիր ,  
Ծըրջահոլով առեալ պարոյր .  
Ճառագայթս իւր կենսածիր  
Իցս համայն բնութիւն նըւաղ  
Յառնէ ի նոր ուժ վերկենցաղ :

Ով , արդարեւ զի մեծ են գործք քո  
Քստուած հըզօր եւ բարերար ,

Հաւատարիմ առ քեզ հոգւոյ  
Օի քաղցր ընդ հեշտ լըծովդ է կալ.  
Երկիւղդ ըզսիրտ առնէ զըւարթ ,  
Ոզգնացս ոտից մեր հաստատէ ,  
Տայ զօրութիւն յաղթող ի մարտ .  
Յանփորձ ի տիս լուսածագէ ,  
Եւ յապիկար իսկ ի տըղայն  
Աըշողէ զցոլս իմաստութեան :

Միենազօր Տէր , զդեդեւեալ  
Հաւատս հաստեալ յիս զօրացն .  
Տուր ինձ զերկիւղդ ըզգաստ ի գնալ  
Անըստերիւր յօրէնըս քո .  
Ուշանկալի եւ սուրբ օրէնք ,  
Վարթամմի տուրբս պատուական  
Օոր տալ ոսկի չունի երթէք .  
Դու քան զխորիախ քաղցր ի բերան  
Օոր զեռածին պար ժիր մեղուաց  
Աըթերէ իւր սիրելի գանձ :

Այլ թէ դու ոչ տաս , Տէր , ըզնորհ  
Աուրբ նըշուլցդ , ում լուսացին  
Որ ի խաւար սըրտին ի խոր  
Ատթար ախտից խոհերք զուղին .  
Հախիչ մեղաց ըզհուրդ յիս արկ  
Արի , տուր ձեռն ինձ ի խուսել  
Յախտից որ շուրջ զոտիքս են լարք .  
Եկ ի սիրոյդ բոց ըսպառել ,  
Օորս ինձ ի տես գան ի հոգիս ,  
Եւ զորս անտես ծածկեալք գոն յիս :

Ուշ ի զգալեաց զիս Ճողովրես  
Կերութենէ աստի թըշուառ ,  
Ուշ զորոգայթ նոցին փըշրես ,  
Կեցից զաւուրս կենաց արդար .  
Ոզկնի հետոց քոց ընթացայց  
Յաղեիւր շնորհաց քոց ծարուի ,  
Արբեալ նոցին ի վըտակաց  
Անձն իմ ի փառս՝ քարոզ լիցի՝  
Ուշ յոշէից որ զիսն հաստեաց  
Կոյն փրկութեանս է իմ Աստուած :

ՅՈՎՀ. ՄԿՐՏ. Ռուսսոյ :

